

Տնօրէնութեան ստորագրու-  
թիւնն է զ. Վ. ՊԱՌՆԱՍԵԱՆ  
Հանդիսի վերաբերեալ նամակ  
կամ գրութիւն Տնօրէնին պիտի  
ուղղուի իմամ Ալի խան Ն<sup>0</sup> 15  
Կը հրատարակուի ամէն ամսայ Վին  
11ին և 21ին  
Տարեկան գինն է 50 դրուուս:  
Վեցամսեայ չճախուի:  
Ծանուցման տողին 1 դր:  
Գուրս երթալիք լրագրիներուն  
ծախքը առնուլն վրայ է:

# Ս Է Ր

## ՏԱՍՆՕՐԵԱՅ ՀԱՆԳԵՍ

ԻԶՄԻՐ Սիմոնաքեան Յարու-  
թիւն աղա .  
ՆԻԿՈՍԻՒՒՄ Մուրատեան Պ.  
Տ. աղա  
ՊԱՐՏԻԶԱԿ Մինասեան Թորոս  
աղա  
ՀԱԼԷՊ Բիւրքանեան Ֆ. Յովհան-  
նէս աղա  
ԿԱՐԻՆ Մարտիրոսեան Պետրոս  
աղա Օձնեցի  
ԱՐԱԲԳԵՐ Մամսեան Ճիհան  
աղա  
ԵԳԻՊՏՈՍ Կարապետեան Պո-  
ղոս էֆէնտի

ՈՒՍՄԱՆՅ , ԲԱՂԱՒԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԵՒ ԳԵՂԵՅԻԿ ԳՊՐՈՒԹԵԱՆՅ

### ՀԱՅՈՅ ԱԶԳՆ ՈՒ ՍԱՀՄԱՆԱԳՐՈՒԹԻՒՆԸ

Թէպէտ այսպիսի խնդրոյ մը վրայ գրելը մեր կարողու-  
թեանն շատ վեր կզգանք , սակայն հայրենեաց սերը կը  
պարտաւորէ զմեզ ո՛չ միայն գրական ասպարիզին մէջ ըլլա-  
պարտութիւն իսկ յանձն առնուլ երբ հարկն է , այլ և ա-  
մենայն զո՛հերը զորս կարող ենք ընելու՝ ընել :

Մերձեանք ուրեմն համառօտիւ այնպիսի առաջկայի  
մը , որ երեք տարիէն ՚ի վեր բոլոր ազգին ուշադրութիւնը  
գրաւեց և բոլոր սիրտերը սաստիկ երերմանց մէջ տարու-  
բերեց : Առաւել ճարտարադոյն գրիչներ թո՛ղ մեր պակասը  
լրացնեն , կամ եթէ սխալ մ'ոճեկնանք ուղղեն . մեք եր-  
ջանիկ պիտի համարիմք զմեզ եթէ հասնինք կատարելոյ  
փոքր ՚ի շատէ այն պարտաւորութիւնները , զոր ունիմք առ  
Ազգն և առ Աստուած , և տարբեր շահերն իրարու հետ  
համաձայնեցունելու ինչքան որ հնար է :

Ա.

Ի՞նչ էր Հայ ազգը Սահմանադրութեանն յառաջ :  
Գարեբէ ՚ի վեր քանդուած շինուածքի մը անկերպա-  
րան մնացորդները , իրեն խորխալեալ աւերակներով ամա-  
յութիւնները կը ծածկէր , և օրէ օր՝ ժամանակին մաշող  
ժանկը իրեն տխուր բեկորները կ'սպառէր : Անտերունջ և  
անօգնական , ամեն անցնող խելով կը տանէր ձեռքն ինկած  
աւարը , և փոխանակ կարեկցութեան աչք մը ձգելու անոր  
կիսականգուն աւերակաց վրայ , գոռողբար կը քամահէր  
և ոտնհար կ'ընէր : Այլ առաւել խտտասիրտներն ասով ալ  
չէին բաւականանար . իրենց յափշտակիչ ձեռքերը կը ձը-  
գէին և նոր պատառուած մ'ալ կ'աւելցունէին բազմադար-  
եան փլատակներուն վրայ : Գաստիարակութիւնն ըստ մե-  
ծի մասին , չ'ըսենք թէ բոլորովին , երեսի վրայ ձգուած ,  
արուեստները՝ երկրադործութիւնը՝ վաճառականութիւնը և  
հարստութեան ուրիշ աղբիւրները՝ կամ բոլորովին ցամքած  
կամ չափազանց նուազած : Մեր աղէտները երեկուրնէ չ'է-  
ին , փտութիւնը մեր ոսկերաց մինչև ծուծն անցեր էր և  
խաղաւսպուռ Հայ անունն աշխարհին երեսէն պիտի ջնջը-  
ւէր , եթէ չ'ըլլար մեր նաւաբեկութեան մէջ միմիայն մէկ  
լաստ մը , հաւատքը , որուն զիրկն յապահովի ապաստանե-  
ցանք այնչափ գարեբէ ՚ի վեր և պիտի ապաստանիմք մինչև  
մեր յետին շունչը : Հաւատքը պաշտպանեց մեր ազգութիւ-  
նը , հաւատքը մխիթարեց զմեզ մեր ցաւոց ու հեծութեանց  
տագնասիրտներուն մէջ , մեր սիրտերը նուիրեցինք անոր և մեր  
հոգիները , ազգութիւնը , յօժարակամ խառնեցինք անոր  
հետ , վասն զի մեր բոլոր բարիքներէն միայն այն մնացեր  
էր մեզ՝ զոր ո՛չ ոք կարող էր յափշտակել՝ առանց մեր կեան-  
քնն իսկ յափշտակելու : Միւրեցինք հաւատոյ պաշտօնեայնե-  
րը , յարգեցինք զիրենք , և մեր աշխարհական իշխանութեան  
ջնջուելուն ուրախութեամբ սրտի ընդունեցինք մեր հոգեւոր  
հարց ստացած բարձն ու պատիւը : Մեր եկեղեցականները  
մեզի հետ բաժնեցին մեր պանդխտութիւնը , մեր աղետ-  
ըր , արժան էր ուրեմն որ աջողութիւններնուս ալ մասնակից  
ըլլային :

Բ.

Այլ մինչդեռ մենք՝ մեր խորին թմրութեան մէջ էինք  
մեր ասիական սովորութիւններով , մեր տգիտութեամբ ,  
մեր սակաւապիտութեամբ , մեր ապագային անհոգութեամբ  
ժամանակին ընթացքն յառաջ կ'երթար , գարեբը կը փոխ-  
ուէին , ու Արեւմտեան Եւրոպիոյ մէջ գիտութեանց եւ ար-  
ուեստից հրաշալիք կը կատարելագործուէին : Կոստանդնու-  
պոլոյ Տաճկաց ձեռքն անցնելէն յետոյ , հելլենական հան-  
ճարն իտալիոյ գեղեցիկ արուեստն անպատանեցաւ ու անկէ  
ծաւալեցաւ բոլոր Եւրոպա : Ո՛չ ևս վանքերու մէջն խորշե-  
րուն մէջ գիտութիւնը մենավաճառ մնաց , տալագրութիւնն  
անհամար թերթերով մարդկային գաղափարաց սահմանը  
յանչափս ընդարձակեց : Ալ այնուհետեւ փիլիսոփայութիւնը ,  
արուեստները , քաղաքակրթութիւնը հսկայաբայլ յառաջ գա-  
ցին , եւ վերջին երկու դարուս մէջ կատարուած հրաշալիքը ,  
առաջուան դարերուն մէջ ապրողներուն միտքէն անգամ չ'էր  
անցներ : Միջին դարու բարբարոսութիւններն ինկան , բար-  
բերը մեղմացան , քաղաքական իրաւունքները ճանչցուեցան :  
և տկարը պաշտպանուեցաւ հզօրին բռնութեանն : Բնու-  
թիւնը՝ որ ամէն կողմ հանճարը կը տարածէ , յարոյց Ա-  
րեւելքի մէջ ալ յաւերժական յիշատակաց արժանի հզօր  
Խնքնակալ մը , Սուլթան Մահմուտ , որուն լուսաւոր միտքը ,  
կը պարծինք ըսելու , տեսաւ ապագային մէջ իր ընդար-  
ձակ պետութեան նոր կենդանութիւն մը տալու միջոցը ,  
ուստի բազմաթիւ բարեկարգութեանց հետ , քաղաքական  
իրաւանց և պարտուց անյեղլի հիմունքն Օսմանեան կայս-  
րութեան օրէնսդրութեանը մէջ հաստատելով , իր ամեն  
հպատակաց բարօրութեանը համար կարեւոր եղած շնորհք-  
ներն ըրաւ : Իր որդին , անմահ յիշատակաց արժանի Օ-  
գոստափառ Սուլթան Ապա իւլ Մեճիտը , շարունակեց նոյն  
գովելի ընթացքը , և բոլոր կայսրութեան մէջ քաղաքակր-  
թութեան արշալունդն նախկին շաւառիկները հորիզոնին  
վրայ ծագել սկսեցին : 1836ի կայսերական խաթմը , Տաճ-  
կաստանն արդարացոյց Եւրոպիոյ առջև , քանզի անով Ա-  
րեւելեան պատերազմին աղետալի հետեւանաց առջևն առնուե-  
ցաւ , և օգոստափառ Սուլթանին թշնամիներուն ոչ ևս տե-  
ղիք մնաց բրիտանիկց գատը պաշտպանելու պատրուակաւ  
իրենց փառասիրութիւնն յառաջ տանելու : Իսկ մեր այժ-  
մեան վեհափառ Խնքնակալը , իր մեծանուն Հօրն ու Եղբօրը  
սկսած բարեկարգութիւններն ՚ի զլուխ կը հանէ և ջիջ ա-  
տենէն Տաճկաստանը , քաղաքակրթեալ ազգաց մէջ իր ար-  
ժանաւոր տեղը պիտի բռնէ : Ամեն կողմանէ՝ յառաջագի-  
մութեան փափաք , ամեն կողմանէ՝ արմատացեալ զեղծում-  
ներու բարձում և ընդհանուր հասարակութեան բարեկե-  
ցութեանն ու ապահովութեանն համար ջանքերը չ'են խը-  
նայուիր : Հպատակ ազգերուն օրինաց առջև հաւասարու-  
թիւնը ճանչցուած , և հաւասարապէս՝ տէրութեան խնամքն  
ամենուն վրայ տարածեալ , ասկէ աղեկ և ասկէ մեծ յորդոր  
չ'էր կրնար ըլլալ , մտաւոր և նիւթական յառաջադիմու-  
թեան համար , որոյ արգելքներն ի վաղուց հետէ բարձուած  
են : Ամեն մարդու իր տաղանդն ՚ի գործ դնելու համար աս-  
պարէզը բաց է , և իրեն կը մնայ այնուհետեւ ընկերութեան

օգտակար կամ անպիտան անդամ մ'ըլլալու բարոյական ծանր պատասխանատուութիւնը :

Գ .

Սակայն՝ ի՞նչ էր Հայ Ազգին ընկերական վիճակը :

Զորքինակ նաւու մը մէջ էրք հմուտ նաւուղիչի զբա-  
նուիր , և ամէն մէկ ճանապարհորդ ղեկն իր ուզած կողմը  
ընկել կը պահանջէ , ասանկ ալ Հայ ազգին զբաւը կեցող  
անձինք երբեմն ասդին և երբեմն անդին կը վարէին ազգա-  
յին նաւը , և քանզի կառավարութեան կենդրոնը՝ Կոստան-  
դնուպօլս կըր , բնականաբար այնտեղ հաստատուած պատ-  
րիարքարանն ալ ազգային գործոց վարչութիւնն իրեն պիտի  
սեփականէր : Տերութիւնն արդէն մեզի ալ ուրիշ հղատա-  
կաց հաւասար պատրիարքարան , պատրիարք , ազգային փո-  
ղովներ ու ամէն կողմ առաջնորդներ ունենալու արտօնու-  
թիւնները չնորհած էր : Ի՞նչ կ'ընէին մեր ազգայականները  
Տերութեան այս չնորհաց արժանաւոր և միանգամայն ազ-  
գին օգտակար ըլլալու համար . Ի՞նչ նշանակութեան արժա-  
նի յառաջադիմութեան ցոյց տուին այնչափ դարերէ ՚ի վեր ,  
երբ միահեծան՝ Ազգը իրենց ձեռքը խաղաղիկ ըրած էին և  
Տերութիւնը կը խաբէին ու կը շնթէին : Պէտք էի՞նք մեք  
արձաններու պէս մեր նախնական վիճակին մէջ մնալ . մինչ-  
դեռ քաղաքակրթութիւնը , մեր աչքին առջև գործածուած  
սքանչելի գիւտերը , բարձրաձայն կաղաղակէին մեզի խորին  
թմրութիւններէս արթննալու : Ո՛չ , աններելին էր այս վի-  
ճակը , քանզի Կոստանդնուպօլս կը գտնուէինք Տերութեան չնոր-  
հած արտօնութիւնները չճանչնալով , քանզի դատաստար-  
տեալ կ'ըլլայինք ասոյցայ սերնդոց առջև բարեկարգութեան  
հիմունքն այժմէն չ'ընկելով , և քանզի՝ ամօթալի կը մնայինք  
ընդհանուր մարդկութեան առջև ընկերական փոխադարձ  
երջանակութեան չ'աշխատելով : Ո՛վ պիտի հոգար Ազգին  
մատղաշ մանկուոյն դատարարակութիւնը որ ամէն տեղ ան-  
հոգութեամբ երեսի վրայ ձգուած էր , ո՛վ պիտի պաշտպա-  
նէր զրիւտան և վերտօտեալը , ո՛վ պիտի մատակարարէր մեր  
բարոյական պիտոյքը , մինչդեռ դստնուած վարչութիւնը ազ-  
գը մինչև ցարգ կործանման եղերքը տարած էր :

Դ .

Մինչդեռ ՚ի Կոստանդնուպօլս իրերն այս վիճակին մէջ  
էին , ի՞նչ կը կրէին Հայերը բուն իսկ Հայաստանի մէջ :

Ազգին իրական թշուառութիւնն ու կանոնաւոր կար-  
գադրութեան մը կարօտութիւնը , այս տեղ առաւել ևս ակն  
յանդիման կ'երևայ : Պօլսոյ մէջ տիրած դրութիւնը Հայաս-  
տանի այլ և այլ քաղաքաց մէջ ալ կը տիրէ : Պատ-  
րիարքարանէն անուսնուած առաջնորդ մը , եղած քաղաքին  
երևելեաց հետ ժողով մը կը կազմէ և անով կը տեսնէ ա-  
մէն գործեր : Այլ ի՞նչ ժողով : Ինչպէս Պօլսոյ մէջ Պատրի-  
արքը , նոյնպէս ալ գաւառաց առաջնորդները , երևելիներէն  
ամենէն առաւել ազդեցութիւն ունեցողին , այս ինքն ամենէն  
հարուստին թեղադրութեան կը հետեւին : Ասկէ առաջ կուգան  
անվախճան կոիւներ , վեճեր , երկպառակութիւններ , կուսակ-  
ցութիւններ , որոց ձայնը մինչև Պատրիարքարան և մինչև տե-  
րութեան ատեանները կը հասնի : Հարկերուն բաշխումն ան-  
արդար , եկեղեցեաց և ազգային կալուածոց եկամուտներն  
յուսմակտս վաճառեալ , և կ'ամչնանք ըսելու , արծաթասիրաց  
շատ անգամ յաւար մատնեալ , և ժողովուրդը բոլոր այս զբը-  
կումները միանգամայն կրելու անբաւական՝ արդարութիւն  
կը ինզրէ , այլ ՚ի զուր , քանզի չ'կայ անոր ձայնին ունկն-  
զիր : Այլաճէպ մէկ կողմէն , նոր աշխարհէն եկած աւե-  
տարանիները միւս կողմէն Հայ ժողովրդեան ամենէն աւելի  
ընդմեռանդութեամբ պաշտած գաղափարը , կրօնքն , իրենց  
գործիք ըրած . հրապուրիչ խոստմունքներով կը մտենան ,  
ղիւրահաւան ժողովուրդը կը խաբուի , կը լսէ անոնց շող-  
մանաց , կը զիմէ անոնց գիրկը , ձգելով իր ազգութիւնը ,  
իր հայրենիքն , իր եկեղեցին՝ կը յուսայ անոնց պաշտպա-  
նութեանը , կը նախատի իր վաղեմի կրօնակիցները , այս-  
պէս , օտերութիւնը կը զօրանայ , հեռը կ'արմատանայ և

խտառապուու բաժանում մը ամէն օր կը տկարացունէ Ազ-  
գայնութեան զանգուածը : (Շարահանէի)

ԿԱՐԾԵԱՑ ԱԶԱՏՈՒԹԻՒՆԸ

Գ Ա Ղ Ղ Ի Ո Յ Ժ Ե Ր Ա Կ Ո Ւ Տ Ի Ն Մ Է Զ

Մեր ազգայնոց շատերն արդէն լսած են Վարդ Գիտարի ա-  
նունով գիրքը , զոր անցեալ տարի հրատարակեց Պ . Էր-  
նէսթ Ռընան երևելի եփրայագէտը : Այս գրքին հեղինակը  
հակաքրիստոնէական վարդապետութիւններ կը քարոզէ ,  
բայց ի՞նչ պէտք է մեզի ասոր վրայ խօսիլ . Պ . Ռընան այն-  
պէս կարծեր է , և մինակ ինքը չ'է սխալողը , վասն զի Հրեա-  
ները , Մահմետականք . լե , լե , իրմէ հարիւրաւոր տարի-  
ներ առաջ ո՛չ թէ միայն խօսքով , այլ և ամէն տեսակ մի-  
ջոցներով քրիստոնէութեան դէմ մարտաւար էր : Այլ ասոնք  
արդիւմ էն արդեօք Քրիստոսի եկեղեցւոյն զարգացումն ու  
Աւետարանին ճշմարտութեանց ևս քան զևս տարածուիլը .  
Քա՛ւ լիցի , և փորձով կը տեսնենք որ այսօր աշխարհիս  
մէջ առաջին քաղաքակրթեալ հաւատքը , քրիստոնէից կրօն-  
քն է , որն որ հրով և սրով չ'քարոզէր իր վարդապետու-  
թիւններն , այլ հեղութեամբ և խոնարհութեամբ : Քրիս-  
տոնէութիւնը՝ մոլեռանդութեան ոգի չ'ունի , և մեզա-  
ւորին մահը չ'ուզէր այլ դարձը . մարդիկ միայն ատենով այն  
ողին ունեցան , որպէս թէ զայն պաշտպանելու համար , սա-  
կայն նա պաշտպանութեան կարօտ չ'էր , և մարդոց ակնա-  
ծութիւնն ու կամաւոր հաւատքը գրաւելու համար իր ճշմար-  
տութիւնները բաւական էին : Եղան մարդիկ որք այն ճշմարտու-  
թիւնները ճանչնալ չ'ուզեցին , և քրիստոնէութիւնն այնպիսի  
ներն իբրև . հիշի՛ր օրքի կամ կուսակցութիւն մը նկատելէ զատ ու-  
րիշ բան չ'ունէր : Գժքաղաքար մարդիկ կանխաւ կրօնական  
ներողամտութեան փրկարար սկզբունքին չ'հետևեցան , ու  
ինչպէս մահմետականք քրիստոնէին , նոյնպէս ալ քրիստոն-  
եայն զհրէայն կամ զբողոքականք խաղաղներու , քարոզանաց  
և բանտարկութեան մատնեց : Այլ մարդիկ անագան հաս-  
կրցան մոլեռանդութեան վնասակար հետևանքները , ու  
թող տուին որ ամէն մէկ մարդ իր խղճմտանաց ձայնին  
լսէ և անոր հետեւի : Մարդկային ընկերութիւնն այս եղա-  
նակաւ կրօնական դժնդակ երկպառակութիւններէ ազատե-  
ցաւ ու կարծեաց համար հալածանքը վերջացաւ :

Այն ատեն ելան Պ . Ռընան և ուրիշներն , որոնք շատ  
անգամ իրենց ունեցած հանճարը աղէկ չ'գործածեցին , սա-  
կայն այս մարդիկ ու իրենց քարոզած վարդապետութիւննե-  
րն անցան ու քրիստոնէութիւնը մնաց : Բայց կան տակա-  
ւին նեղսիրտներ , որոնք կրօնական աններողութիւնը ուղ-  
ղափառութիւն կը համարին , և կրօնքը բռնութեամբ պաշտ-  
պանել կուզեն : Մեր ազգայինք քաղաքակրթեան սեմին  
վրայ դեռ նոր օտք կը կոխեն , և աղէկ կ'ըլլայ որ ամէն բանի  
մէջ ալ անոնց քայլը քաղաքակրթեալ ազգաց օրինա-  
կաւ լուսաւորուի : Մեր մէջ ալ չ'անցեալ մոլեռանդու-  
թիւն , և նոր այլ անխորհուրդ անարբերութեան ՚ի հասարակ  
կը գտնուի , և այս երկու ծայրերուն ընդդիմահարութիւնը  
կրնայ փոթորիկ մը հանելով , ազգին մէջ մեծամեծ խռո-  
վութիւններ պատճառել , անոր համար աղէկ է որ օր յա-  
ռաջ կարծեաց ու խղճի ազատութիւնը բարձրաձայն քարո-  
զենք . աղէկ է որ մեր եղբայրները , եթէ մոլորին , այժմէն  
սովորինք քաղցրութեամբ շահելու , և ո՛չ թէ ուրիշ անգամի  
մը պէս աճխայ նասարբերութեամբ մէջ լեցունելով յաքսոր ուղար-  
կենք :

Մեր նպատակը Պ . Ռընանի գիրքը քննադատել , կամ  
անոր վրայ խօսիլ չ'է , այս ջանքը շատերը քաջութեամբ կա-  
տարեցին Եւրոպիոյ մէջ , այլ միայն այս հեղինակին անունը  
յառաջ բերելուս սրտածառը , Պաղղոյ ձերակուտի ժողո-  
վոյն մէջ սոյն առթիւ , կարծեաց ու խղճի ազատութեան  
վրայ երևելի մարդոց ըսած խօսքերը մեր ազգայնոց հաղորդել  
է : Պիտեի է որ ընկերական կամ քաղաքական կարևոր խնդ-  
րիներու վրայ ձերակուտին , ուշադրութիւնը հրաւիրելու  
համար , խմբովին կամ մասնաւոր աղերսագիր կը մատուց-



հաւասարապէս նուազեցունելու, զինուորական այն մեծ պատրաստութիւնները, որոնք եկամուտներու ծանրութիւն, խաղաղութեան սպառնալիք եւ Եւրոպայի բարոյական վիճակին կործանումը կը պատճառեն:

« Երբ ընկերութիւնը շատ տարիներէ ՚ի վեր յանձն առած է խաղաղութեան վարդապետութիւնները տարածելու, մարդկութեան եւ կրօնից ընդհանուր ասմամբ, ուստի ո՛չ երբեք եւս մնացած ենք կառավարութեանց եւ ժողովրդաց ուշադրութեանը, պատերազմէ խորշելու եւ խաղաղութիւնը հաստատելու համար այնպիսի գործնական եղանակներ թերազդելու, որոնք հիմայ բարեբաղդաբար Ձեր վեհափառութեան հաւանութիւնն ալ ստացած են: Բայց արդարութիւնն ու իրաւունքը սուսերայ գաղտնաստանին տեղ փոխադրելու, եւ Եւրոպայի ազգաց դժբաղդաբար իրարու սպառնալիք ընող զինուորական պատրաստութեանց ծանր լուծը ժողովրդաց վրայէն վերջունելու համար, Եւրոպայի Տէրութեանց առաջարկութիւն մ'ընելու մեծ փառքը Ձեր վեհափառութեան կը վերաբերի: Կառավարութեանց տըռած մտերմական եւ ընդհանուր պատասխանը ըստ բաւականի ցոյց կուտայ թէ ինչքան անոնք դարուս հարկաւորութեանց եւ Ձեր վեհափառութեան մեծանձն խորհրդածութեանց հետ համաձայն են: Քիչ կը պատահի որ մեծ նորոգութիւն մը, որքան իմաստուն եւ բարեբար կըլլայ թող ըլլայ, առավելն ջանքով մը յաջողի, այլ յիշատակագիրս մատուցանողները չեն կրնար երկմտիլ որ Ձեր վեհափառութեան գաղափարը քիչ ատենէն պիտի պտուղ բերէ, որովհետեւ մեր քաջ համոզումը ենք որ անկիւս արդարութեան եւ իրաւանց, քրիստոնէութեան ոգւոյն, եւ յառաջադէմ քաղաքակրթութեան մը միտմանցը ճշտու համաձայն է:

« Եթէ ձեր վեհափառութիւնը յաջողի եւրոպական տէրութիւնները իրաւախօսութեան եւ անսպառազինութեան ճանապարհին մէջ առաջնորդելու, ստիկա զինուորական փառաւոր քաջագործութիւններէ աւելի, ձեր վեհափառութեան վսեմ փառք մը պիտի բերէ, վասն զի ազգաց երախտագիրտութենէն եւ ընդհանուր մարդկութեան երջանկութենէն յառաջ եկած փառք մը պիտի ըլլայ:

« Սահաւակի Նարոյեան կայսեր յիշեալ ընկերութեան նախագահին գրած պատասխանը:

« Տէր Ձեր մասնագիտութիւնը, ինձի սուսած ուղերձին մէջ, ուրախակից կ'ըլլայ եւրոպական արքայաժողով մ'առաջարկելուս համար: Ս,յս զգացմանց բացատրութիւնը առաւել եւս իմ սիրտս կը շարժէ, վասն զի ձեր ընկերութիւնը, լուսաւոր նախանձով մ'ընդհանուր խաղաղութիւնը պահպանելու գրաւած ըլլալով, այն նկատմամբ աւելի աղէկ կրնայ հասկնալ, նոյն նպատակին հասնելու համար իմ ունեցած յարատեւ ջանքերս:

« Հաճեցէք իմ թարգմանս ըլլալու առ ձեր ընկերակիցները, եւ իմ անկեղծ շնորհակալութիւնս անոնց մատուցանելու »:

ՆԱԲՈՒՅՈՒՆ

Արդոյ խորագիր

Վեժմապէս երախտաստար եւ ք լրագրոյցը ճշգրտութիւնը մեր նամակին տեղի մը շնորհելու անկողնաստէր գգացմունքներէնդ: Արդ նոյն վատահոլութեամբ մեր ազգակից, կրօնակից եւ դժբաղդ եղբայրներնուս այն նամակին գաղտնի բաւից մէկը բացատրել կը փութանք այն է (Մանէն):

Առաջին նամակովս առաջին ընդհանուր ժողովոյն եզրութիւնն սկիւնարկեցինք, որ պաշտօնական ծանուցմամբ երկրորդ անգամ այն ժողովը գումարուեցաւ, սա տարբերութեամբ միայն՝ որ կրօնական դասը՝ բնու չ'ներկայացաւ եւ Բազմապէս ալ քանի մը հոգի բացակայ էին: Գ. Հ. Գերսայայժառը Պատրիարքարանը բազմանմ կ'սպասէր ժողովոյն: Նկեղեցոյն մէջ 110 հոգի գումարուեալ հրաւիրեալներէն Մազգաթ ժողովոյն ատենապետն ուղիւ առ ուսմարկեց թէ գտնէ 131 հոգի ըսեր էինք եւ 110 հոգի կան, կըրնանք այս ժողովը վաւերական համարել: 103 յայտնի քուէով այն պատասխանուեցաւ, եւ դժբաղդաբար Գ. Հ. Գերսայայժառը խիստ ստիպողական պատճառաւ մը մեկնած ըլլալով, երբ հըրտախրակ դնաց, բացակայ գտնուեալն ըլլող բերաւ:

Ուստի խնդիրն առաջարկուեցաւ յանձնագիրովոյն ատենապետ պէ. յէն որ թէ պէտ ընդհանուր ժողովոյն պատասխանատուն է՝ սակայն միանգամայն ընդհանուր ժողովոյն ալ պատասխանատու տեսնուպետ էր (ասոր ալ զարմանալ հարկ չընէր):

Արդէն ուշ մնացումը ըլլալով յառաջիկայ ուրբաթ օրուսն այն է մարտ 27 ձգուեցաւ խնդիրը: Եւ ահա այսօր բաւական թուով անձինք վարպետութեամբ մը ազգային բաղձալի ԿՆՆՆԱԳՐՈՒԹԻՒՆՆԸ, ձեռք ձգելու համար խեղճերը (ներսէր բացատրութեան) մինչեւ անգամ արոց համար պահանջուած ստակները տալու իսկ

յոժարութեամբ ու պատրաստակամութեամբ ներկայացան . . . բայց ինչ տեսան . . . իրենցով ՚ի զատ ոչ զոք, եւ Մեծիմ. Մազգաթի հրաժարականը . . . Ս. լրան չունին նէ թիւրիկ ստանալու իրցով այլ եւ այլ եղծադրութենէ շարժում, Ազգապետ խնդրեն, Պատրիարք պահանջեն, միլիթէ ստոնց ամէն ալ կանոնադրութենէն չեն ելլել: Բայց այս կանոնը ինչ գրութեան վրայ կուգենք խորագրել: Ս. հա Մանէն, կաթողիկ հասարակութիւն մը պէտք է լաւ համոզուի որ իր վարչութիւնն թէ՛ օրոք ստանալու պետական է. ուստի հիւանդանոց մը, քաղաքապետ մը, կըրտալը, ոչ տարաքէն բարեպաշտական գործառնութիւն ու հարկեր ըլլալով կրօնական են, ուրեմն կրօնական իրաւասութեան ալ տակը կ'լինան, եւ այդ իրաւասութիւնն ալ մի է դարերէ ՚ի վեր. . . այնպէս հաստատ ու անխախտ հիմնուած է, որ եթէ ուզենաս բոլոր պահանջուած ծախքերը, տուրքերը, եւ սասը տարուան համար ալ պէտք ըլլալիք տալ միայն թէ պայմանով մը իրաւասակից ըլլալ ուզած ատենդ կը մերժուիս բոլոր ընձաներովդ մէկ տեղ: Իսկ եթէ եղած են ազգեր որ այդ իրաւասութիւնը սահմանի մը տակ առած ու թու մը հաստատած են այդ հզօր հեղեղատին դէմ, հարցուր իրենց թէ ինչ թանկագին արեանց ճապաղեօք, քանի՞ ուսմարդ ու սովիններով յաջողած են:

Յարգ խորագիր, մեր տառապեալ կայսրութեանը Աստուծոյ դժութիւնը պահանջելով  
Կը մնամք  
27 Մարտ 1864

ԱՅՆ ԵՒ ԱՅՆՔ

— Թայից լրագրին Աղէքսանդրիոյ թղթակիցը հետեւեալը կը գրէ:

« Եզրիպտոսի մէջ զանազան ընկերութիւններ կազմուելու վրայ են, որոց երկուքն արդէն ձեւացած են: Ստոնց առաջինը որոյ տիտղոսն է՝ « Երկրագործական և ճարտարագիտական ընկերութիւն »: 4 միլիոն լիւրս սժէրլին գրամագրուի ունի, և իր կանոնագրութիւնները բարձրապատիւ խոնայիլ փաշային ներկայացուցած ըլլալով, մասնաւոր հրովարտակաւ մը վաւերացած են: Ա,յս ընկերութեան նպատակն է երկրացիներուն ամէն հարկաւոր եղած մեքենաներն հայթայթել, և անոնց գինը տարուէ տարի հատուցանելու համար քանի մը տարի ժամանակ կը շնորհէ: Ասկէ ՚ի զատ մեքենաներու նորոգութեան գործարան մը պիտի կառուցանէ, ողողման ջրանցքներուն քով մեծ ջրհաններ պիտի շինել ապ, որպէս զի ամառն անոնց չորցած ժամանակին ջուր մատակարարէ, և ջրանցքներուն բոլորտիքը ջուրը աւելի բարձր կամ ձած տեղեր տանելու համար մանր մեքենայներ պիտի կանգնէ, մէկ խօսքով ինչ որ երկրագործութեան յառաջագիմութիւն կուտայ անոնց միջոցները պիտի դիւրացունէ Քէլլահներուն:

« Միւս ընկերութեան գրամագրուին 2 միլիոն լիւրս: Ասոր ալ գիտաւորութիւնը Եւրոպայէն շոգեշարժ արօրներ, ջրհաններ, բամբակը մաքրելու համար ձէն ըսուած գործիքներն են բերել տալ է: Ա,յս ընկերութիւնն ալ Աղէքսանդրիոյ մէջ այլևայլ մեքենաներու նորոգութեանցը համար մեծ գործարաններ, բամբակի, ալիւրի, իւղային հումաներուն ազօրիք, և աղիւսի ու կղմինարի կերտուածատեղիներ (Քէսիւրէ) պիտի բանայ: Եւրոպայէն յանձնարարութիւններ պիտի ընդունի նաև բամբակ կամ ուրիշ բերքեր ճամբելու: Ա,յս երկու ընկերութիւններն ալ շատ գործ պիտի տեսնեն, որովհետեւ առաջինը երկրացուց և երկրորդն ալ երոպացուց հետ գործ պիտի ընէ:

ԾԱՆՈՒՅՈՒՄ

Գաղղիացի խումբը յառաջիկայ տասն և հինգ օրուան մէջ իւր վերջին ներկայացումները տալու պատրաստուած ըլլալով, որոնք ընտիր եւ նշանաւոր խաղերէ կը բաղկանան: Տնօրէնութիւնն արժան գատած է այն խաղերուն կարգն անցընելուս եւ Մօրիէրի Երեւանացիական հիւանդը եւ Տ'էնըրի ու Պուրժուայի Երեսուն ասրի կամ խաղաձէն կէտեղ որք արդէն հայերէն լեզուաւ ներկայացուած եւ ինչպէս յերոպա, նոյնպէս եւ մայրաքաղաքիս մէջ մեծ համբաւ գտած ըլլալով, ի հարկէ հաճոյ պիտի թուին տեղացի թատերասէր Հայոց ալ:

Գաղղիացի խումբն արդէն սկսած ըլլալով վերոյիշեալ խաղերը պատրաստելու յառաջիկայ շաբաթ գիշեր 4/16 սալը իլ պիտի ձեւացընէ Երեւանացիական հիւանդը եւ յաջորդ շաբթուն Երեսուն ասրի կամ խաղաձէն կէտեղ, եւ կը յուսայ որ այս առթիւ զինքը պատուել ուղղութեան խիստ զուարճալի երեկոյթներ անցընել տայ, ըստ որում մեծ ջանքով եւ մտադրութեամբ կ'աշխատի անոնց պատրաստութեանը:

Մարտ 29 /10 ապրիլ 1864:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏԱՄԱՆԱՏՈՒ

Ա. ՃԻՎԱՆԻՐՃԱՆՆ

Կ. ՊՈԼԻՍ Ա. ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՏՊԱՐԱՆ